

Արծիւն է ամ Հայաստանի
Առուն քեւերն են վար ինկած . . . :
Չըսի՞ն մեզի
Թէ մենութիւնն
Գիրն է նակտին
Ս.նոնց բոլոր՝
Առոնի նօրի
Արծուի նըման
Իրենց Արսի
Երազը յար
Կը հալածեն
Ու չեն հասնիր .
Ու մենութեան
Հացը պարար,
Հացը պատրաս ,

Ա.սամեներուն
Տակ կը ծամեն . . . :
Ու Մարգարէն
Ժամանակի ու դարերու
Խմասութեան մուրճը ձեռին
Գիշակցութեանը մարմարին
Կը բանդակէ .
— Բայց վայ անոնց՝
Առոնի իրենց
Հարազա Մօրն, Հայրենիքի Հողէն
Մէծ Տեսիլին Ըստիներէն լծընած
Կա՛րը չառին
Ըսեղծագո՛րծ . . . — :

Ա.ՇՏԻՇԱՏ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՏԱՏԱՆ

Կը լրուէ մածումն ու կը սեւայ մէջը՝ զիծն ու սահման ,
Խմ հոգիս՝ անդունդ մըթար՝ կ'ունկնդրէ անդունդի՛ Երզին
Ու կը զինովիայ լեզի հոծութեամբն իր արհաւիրքին . . .

Ուր, ուր այս անափ սարուափին վրայէն՝ որ մոլոցն իր լայն
Կը քօրուէ մռիկն իր մէջ երգելով՝ մարդուն հեւելին կոյր
Զիս ուր կը տանի, ինչ երազներու, ո՞ր ափունքն անդոյր . . .

Ո՞ն, անպարազիծ այս խրոռովին մէջ բող նաևն հեռանայ ,
Այս անէական օօօրքին մէջ նաևն յաւէ՞ս տատանի .
Լոյսի ձամբայէն՝ արդար Արեւի սիրտին կը տանի . . . :

Դ Ա Խ Պ Ա Ր

